

իւրաքանչիւրը քառասունը զրչորս կիսաբոլը նատարաններ ունեին , և 25,000 հանդիսական կ'առնեին . աս աստիճաններէն քիչ մը հեռու ու աւելի բարձր երկու աստիճաններ ալ կային , ուր որ կանայք կը նստէին : Արսէն թէ ամիփիթէ ատրոնին մէջ ինչուան հարիւր հազար հանդիսական կը սղմի եղեր , բայց աս բանս յայտնի շափազանցութիւն կ'երենայ . սակայն թէ որ կէն ալ առնէր՝ դարձեալ զարմանալի բան է :

Ի՞ս մեծագործ և հակայած ամիփիթէ ատրոնը շինելու համար յիսուն միլիոն ֆուանք գնացեր է . որ որչափ Հռովմայեցւոց մեծագործութեան նշան եղաւ՝ նոյնչափ ալ իրենց անգմութեանը , որ ասանկ անգութ տեսարաններ շատցընելով՝ Յունաց թատրոնական խաղարկութիւնները չքաղկեցուցին :

Կրկէսին մէջ կը մտնէին երկու տեսակ սուսերամարտիկներ . մէկ մը անոնք՝ որոնց բռնի սորվեցընել կուտային նոյն արուեստը , մէկ մըն ալ անոնք՝ որ իրենց յօժարութեամբը կը մտնէին : Ի՞ս սուսերամարտիկներէն շատերը գերիներ , բանտարկեալներ , ապստամբներ էին , որոնք յաղթական կամարներ և ուրիշ շենքեր շինելու ծառայեցընելին ետեւ՝ կը ծախէին , ու հասարակաց ահաւոր իւաղերուն կը պահէին : Բայց շատ անգամ նաև ազատ քաղաքացիք , իշխանաւորք և ուրիշ երեկելի անձինք ալ ընդունայն փառասիրութենէ մը շարժած կամ պսակ առնելու մտքով՝ նոյն խաղերուն մէջ կը մտնէին ու կեանքերնին կը կորմնցընեին . ինչուան երբեմն նաև կանայք ու գաճաճ մարդիկ կրկէս կը մտնէին : Արբոր սուսերամարտիկներէն մէկը վիրաւորուէր , զէնքերը մէկդի կը նետէր , ու կրկէսին մէկ կողմը գալով ժողովրդեան կ'աղացէր որ զինքը ազատէն : Ոճէ որ կտըրածութեամբ պատերազմեր էր , ժողովութը զինքը կը խալըսէր , իսկ թէ որ թուլութեամբ պատերազմեր էր , կամ թէ ժողովրդը իրեն կողմը ըրլար , ան ատեն հանդիսականք բութ մատերնին կը ծռէին ու խեղճ գերին մորթել

կուտային , ասովլ անհամար մարդ ջարդուած է . Հռովմայ ամիփիթէ ատրոնին մէջ : Արբեմն մարդկանց տեղ գազաններ կը կուտեցընեին , և աս բանիս համար ալ անթիւ գազաններ ջարդած են : Արբոր Տիտոս առջի անգամա ամիփիթէ ատրոնը բացաւ՝ 500 հազար կենդանի ժողովել տուած էր , նապաստա կէն սկսեալ ինչուան առիւծ , վագր , փիղ . ասոնք մէկ օրուան մէջ իրարու հետ կուտեցընել տալով՝ ամէնն ալ մեռան , ու կրկէսը արիւնլուայ եղաւ : Բայց նոյն միջոցին գազաններուն կատաղութենէն աւելի էր ժողովրդեան վայրենութիւնը , որուն ձայնը գազաններուն ձայնը կը խափանէր , և ան սոսկալի տեսարանով կը զուարձանար : Արբեմն գազաններուն հետ գերիներ ալ կը խառնէին . նաև շատ մարտիրաններ նոյն կրկէսին մէջ իրենց արիւնը թափեցին , ինչպէս սուրբն Խանատիոս Կատուածազգեաց հայրապետը :

Հիմա աս կրկէսին մէջ տեղը մեծ խորան մը շինած , վրան ալ խաչ մը տնկած է . կրկէսին չորս բոլորտիքն ալ տամնը օրս հատ պզտի խորաններ կան : Վոնք Իւնեղիկոտոս Ժ.Դ պապը շինել տուաւ , և ջանաց որ առ մեծ աւերակը որչափ կարելի է անարատ պահուի : Ատքի պապերն ալ շատ ծախք ըրած են որ աս հիանալի շէնքը չկործանի . ու հոս հանդիսով կը կատարեն ճանապարհ խաչի ըրուած ջերմեռանդութիւնը :

ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ

Քանի ճը օրինակ արևելքայց պէրճութիւն նէրուն :

Ուէ որ ամէն բան չափ պիտի ունենայ , պէտք է մեծագործութիւնն ալ ունենայ , բայց ինչպէս որ չափը գտնելը դժուար է , մեծագործութեան ալ շոյլութիւն փոխուիլը շատ դիւրին է . պատմութեանց մէջ կը յիշատակուին ասանկ շոյլութեանց կամ պերճու

թեանց օրինակներ , որոնց մէջ մարդկան ընդունայնութիւնը և բնութեան հարատութիւնը կրնան դիտուիլ հաւասար . ինչպէս յետագայ օրինակներուս մէջ :

Ուշիւգեան Ուշիւգ սուլդանին հարսանեաց ատեն՝ որ եղաւ Պաղտատի մէջ 1087^ն , միայն 70,000 միլիոն լիսլրէ շաքար ծախուած է : Այն ցեղէն սուլդան Ուշիւմէտ՝ 1154^ն իրեն պաշտօնատէրներուն մէկուն գլուխը կտրել տուաւ . որուն քով ուրիշ ժառանգութիւններէն զատ գանուեցաւ 13,000 մետաքսէ ծիրանի զգեստ :

Խամիատեան Ուլիտ խալիֆան , 711^ն շինել տուաւ Դամասկոսի մէջ մեծագործ մզկիթ մը , 40 միլիոն ֆրանքի ծախուով . մէջը 600 ոսկի կանթեղ կախուած էր , և շղթաներն ալ նոյնպէս ձոյլ ոսկի էին : Մասր յաջորդներէն մէկը վերցընելով ոսկի կանթեղները ու շղթաները , անոնց տեղը երկթէ շինել տուաւ . Չըլլայ թէ , ըստ , արօթողները խելքերնին անոնց աղութանութեանը տան՝ ու աղօթքներուն ու շաղրութիւն չկարենան ընել :

Երբոր Օոյի կայսրուհին 917^ն դեսպան զրկեց՝ Ապասեան Ուոգթադիտ խալիֆային , նոյն ատենը անոր պալատականաց թիւն էր 160,000 հոգի , որոնցմէ 40,000 Ճերմակ ներքինի կար՝ 30,000 ու ներքինի . ամէնքն ալ չքեղ փառաւոր հագուած , իւրաքանչիւրն ալ պալատին մէջ մէյմէկ ծառայութեան հետ էին : Տիգրիս գետին եղերը ծածկուած էր զարդարուն նաւակներով , պալատին դուրսը 12,000 մեծագին գորգերով : Այցելութեան մէծ գաւթիւն մէջ տնկուած կար մէկ մէծ ձոյլ ոսկիէ ծառ մը , որ 18^ր Ճիւղ կը բաժնուէր , որոնց վրայ կային բազմութիւն արհեստական թուշուներու , այնպիսի զարմանալի ճարտարութեամբ շնուած՝ որոնց երգը բուն թուշունի ձայնին կը նմանէր :

Էնկթիմուր որ տիրեց բոլոր Կափոյ՝ ինչուան Ջինու սահմանագլուխը , երբոր 1402^ն սուլդան Պայազի .

տին ալ յաղթեց , վաթսուն տարտւան դարձաւ Ամրդանտ իրեն աթուանիստ քաղաքը , որ հանգչի պատերազմներուն աշխատութենէն . միանգամայն պարաստութիւն ընէ Ջինու երկիրը արշաւելու : Ո՞եծ հանդէս մը ըրաւ իր եղբօրը տղուն հարսնիքին . ամէն էմիրներ ու շէյխներ և Շինկիզիանի ցեղէն եղողներն հրաւիրուած էին . երկու ամփի չափ Էնկթիմուր մէկդի թողուց տէրութեան կառավարութիւնը . պարտէվի մը մէջ շինել տուաւ պալատ մը մարմարին քարէ՝ ասորի Ճարտարապետութեամբ , որուն ներսի գին միւսիունու նով զարդարուած էր , զրսի զին ալ յախճապակիով . և չորս կողմն ալ զանազան աղբիւրներ ու շատրուաններ կային ամէն կողմէն պղպջալով , որով այն տեղը կենդանի դրախտ մը կը ձեացընէին : Դայսիսի հարկիք մը եղաւ հոն որուն մէջ բան չէր պակսէր կ'ըսեն , ինչքանի որ մարդ կրնար փափաքիլ : Հոն ժողվուած էին կուսականներ , զօրավարներ՝ և անթիւ բազմութիւն ժողովրդեան ու գեսպաններ , ինչպէս Ջինաց , Նընդկաց , Խուսաց , Յունաստանի , Խգիպտացոց և բոլոր Կափայի . Խորոպացոց մէ ալ հրաւիրուած էր Ապանիայինը : Կա անթիւ բազմութեան համար մեծ պարտէվի մը մէջ հովանոցներ շինեցին , ու վարագոյններ կախեցին , որոնց չուանները մետաքսէ էին . և գորգերը՝ որոնց վրայ հանդիսականք կը նստէին , բոլոր մետաքս ոսկեթել , վրանները թաւիչէ , յատակը բոլոր ապանոս ու փղոսկը :

Խոկ թագաւորին կեցած տեղը՝ ամբողջ 100 վարագուրէ կազմուած էր , ասոնք ամէնքն ալ ոսկեթել էին , և անզին քարերով ու ադամանդներով զարդարուած՝ և ազնիւ մետաքսով բանուած . վարագոյններն ալ արծաթի ոսկեզօծ սիւներու վրայ հաստատուած էին : Չորս կողմը խանութներ կային՝ որոնց մէջ կը ծախուէին արհեստի ու զարդուց վաճառքներ , մետազներ , մարդգիտներ ու պատուական քարեր , որով բոլոր պարտէվ արեգական պէս կը վառվընէր : Նարիւր թէատրոն կար

զարդարուած պարսիկ գորգերով, ուր տեղ ժողովուրդը կը զուարձնանար խաղերու տեսարաններով : Ի՞ն խաղացողներէն ոմանք վրանին սակաւագիւտ կենդանեաց մորթեր առած էին, ինչպէս յովազի, վազրի, փղի, և այլն . ոմանք ալ հրեշտակի, վշուկի, և ուրիշ ասոնց նման կերպարանքներ առած . սակայն ամենէն աւելի Ճոխ էր սեղանին պերճութիւնը, որուն բոլոր սպասն ալ ոսկիէ էր : Ի մպելիններն էին ծաղկահոտ գինի, ազնիւ օշարակ ու օղի . անոնց համեմատ զանազան համադամ կերակուրներ, դաշտին երեսը ծածկուած էր սեղանով, որ անարգել կրնար վայլել ուզողը :

Այս ատենը թագաւորը հրաման հանեց որ ամէն վէճ՝ ու դատաստան արգելուի աս ուրախութեան ժամանակը . հարուստը չյանդգնի իշխանութիւն բանեցրնելու աղքատաց վրայ, կամ զօրաւոր տկարին . ոչ ոք կարող ըլլայ հաշիւ պահանջել մէկալէն : Հարսնիքը լմբննալէն վերջը, հարսնքուրերը ու բոլոր տէրութեան մեծամեծները՝ եօթն անգամ հարսին ու փեսին վրայ աղամանդ, մարգարիտ ու յակինթ քարեր սփռեցին : — Խակ անհամար բազմութիւնն կանթեղներու ու ջահերու՝ կը ձեացրնէին մէկ պայծառ օր մը, գիշերուան խաւարը փարատելով : Հանդէսը լմբննալէն վերջը, ինքնակալը հրամայեց որ ամէնքը իրենց տեղերնին դառնան, ու իրենց բաներուն գործքերուն հետ ըլլան : Ինքն ալ իր բնակութիւնը դառնալով, սկսաւ տէրութեան կառավարութիւնը նորիէն ձեռք առնել :

Դահմազ Պ ուլին ալ իր աշխարհակալութեան ատեն անբաւ անգին գանձեր ժողվեց, որոնց մէջ շատ նշանաւոր է Հնդկաստանէն առած դաշն, որ 10 ոտք բարձրութիւն ունէր, 6 ոտք լայնութիւն, 8 սիւնակով որ բոլոր աղամանդներով և մարգարտով հագուցած էր, նստարանն ալ զմիխտով և յակինթով բանած . վրան երկու սիրամարգ կար, որոնց բնական գոյններն ձեւացուցած էր նոյն գունով անգին քարե-

րով, տտան փետուրներուն ծայրերէն ալ մէկմէկ մեծ զմբուխտներ կախուած էին : Ուրիշ վեց գահ ալ ունէր ասկէ քիչ պակաս ծանրադին . նոյնպէս էին վրաններն ալ, ոսկեթել և մարգարտով ու գոհարներով բանած :

Հին պատմութեանց մէջ կը յիշուին ասոնցմէ աւելի պերճ կամ շոայլ կամ հարուստ մարդիկ, և մեծագործ շխնուածք . բայց ամենէն հարուստն էին Ամերիկոյ մէջ Փերուի գանձերն . արեգական տաճարն բոլոր ոսկի թիթեղներով պատած էր, վրան ալ քարեր հագուցած . ոսկեջուր թափող աղբիւրներ և ոսկեծաղիկ ծառեր կային մէջը . խսկ արեգական պատկերին պայծառութիւնը նայողին աշքը կ'առնէր : Վրուգքոյի պարտէզին մէջ ալ ոսկեղէն ծառեր ու ծաղկըններ, անասուններ ու գործիքներ կային . քաղքին Ինթապալիիա թագաւորը խոստացաւ Փիցառոյ Ապանիացի զօրավարին որ կեանքը խալսացըննելու համար՝ իրեն ոսկիէ ամաններ տայ որչափ կ'առնէր սենեակն ուր որ կեցեր էին, կամ ուրիշներուն ըսածին նայելով՝ բոլոր պալատին սրահը լեցընէ ոսկեղէնով ինչուան ուր որ մարդու մը ձեռք հասնի . բայց Փիցառոյ յանձն չառաւ, և քաղաքը աւարի տալով՝ ալ աւելի ոսկի գտաւ :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՍՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՂԱՅԻՆ ԱՃԱՆԿԻՆԵՐ :

Ուսկան և ուրիշ անգամ օրագրիս մէջ հանքային ածուխտի վրայ տեղեկութիւն տուեր ենք՝, բայց աս նիւթս արնետեսութեան մէջ օրէ օր աւելի օգտակար ըլլալուն համար, անոր հողային տեսակներուն վրայ ալ կ'ուզենք խօսիլ, որ իրեք գլխաւոր տեսակ ունի .